



Երևան, 23 Մայիս, 2022

## ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՊՈՅՁ

(միասնաբար արտասանուած)

Իմասդութիւն Հօր Յիսուս, փուր ինձ իմասդութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

## ՍԱՂՄՈՍ 120 ԱՍՏՈՒԱԾ ՄԵՐ ՊԱՀԱՊԱՆԸ

Աքերս դէպի լեռները կը բարձրացնեմ,  
ուրկէ իմ օգնութիւնս պիտի զայ ինձի:  
Օգնութիւնս Տիրոջմէն է որ պիտի զայ,  
որ արարիչն է՝ երկինքին ու երկրին:  
Անիկա թոյլ պիտի չփայ որ փորձանքի մէջ իյնաս,  
որովհեքի քու անքուն Պահապանդ է ան:  
Արդարեւ, ան չի ննջեր եւ չի քնանար,  
իր ժողովուրդին Պահապանն է ան:  
Տերը քու պահապանդ է,  
քու հովանի պաշտպանդ է, կողքիդ կանգնած:  
Ոչ ցերեկ ապեն արեգակը քեզի վնաս պիտի փայ,  
ոչ ալ լուսինը՝ գիշերը ապեն:  
Տերը ինք քեզ պիտի պահէ ամէն չարիքէ,  
եւ քեզ պիտի պահպանէ:  
Տունէդ դուրս ըլլաս թէ ներս՝  
Տերը ինք քեզ պիտի պաշտպանէ,  
այժմէն մինչեւ յալիպեան:

## ՃԱՐԱԿԱՆ-ԱՊՈՅՁ

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Տէր ողորմեա:

Ամենասուզր Երրորդութիւն, սուր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցելոց արքայութիւն:

Արի Աստուած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, Տէր ողորմեա, Յիսոս Փրկիչ մեզ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,  
աջ քո հովանի լիցի ի վերայ իմ ի պուէ եւ ի գիշերի,  
ի նսպիլ ի դան, ի զնալ ի ճանապարհ,  
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.  
եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

**ՕՐՈՒՅՆ ՆԻՒԹԸ**  
**ՀՎ**  
**ԱՌԱՎԿԱՅ 29 ԳԼՈՒԽ**

**ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ 29:16-27**

16րդ համարը յիշեցուց, ու մանաւան՝ վսպահեցուց, եթէ նոյնիսկ ամբարիշպներուն շարժալով, յանցանքը պիտի շարժնայ, բայց արդարները անոնց իյնալը պիտի փեսնեն: Այս համարին միտքը ամբողջացնելու ու ապա անցնելու յաջորդ համարին: Ցածախ կը նեղուինք ի փես ամբարշպութեան շարժալուն, յածախ, նաև, կը յուսահապինք, երբ ամբարիշպները ոչ միայն կը շարժնան, այլ կը դառնան կարծէք անպարփելի, ան յաղթահարելի: Բայց Առակաց գիրքը կու զայ վսպահեցնելու, ու մեզի յոյսը փալու, որ արդարները պիտի փեսնեն անոնց իյնալը, անոնց պարփութիւնը:

17րդ համարը, ինչպէս այլ ուրիշ համարներ եւս, շեշքը կը դնէ զաւակներու դասփիարակութեան վրայ: Առակաց գիրքը ոչ միայն անձին, այլ նաև անձէն անձէն, անձին հետ կապուած իր զաւակներուն դասփիարակութեան կարեւորութիւնը կը շեշքէ: Ինչ որ այսօրուան աշխարհին դրուածքը, ուր կ'ուզէ զրկել զաւակը այդ դասփիարակութեանէն: Նախ սկսինք հետեւալ հասփառումով, յիշենք Առաքեալներուն կեցուածքը, երբ անոնք ափեան կանչուեցան, որովհետեւ Յիսուս Քրիստոսը կը քարոզէին, եւ երբ իսպի արգիլուեցաւ անոնց որ անգամ մըն ալ չխօսին Յիսուս Նազովեցիի մասին կամ Անոր անունով, այսպէս պատասխանեցին անոնք. «Մենք չենք կրնար չխօսի մեր փեսածին եւ մեր լսածին մասին» Գործը Առաքելոց 4:20: Ահա այսօր ալ մենք որպէս ծնողներ, որքանով քաջութիւնը ունինք խօսելու եւ ըստ այնմ մեր զաւակները դասփիարակելու Յիսուս Քրիստոսի անունով: Այլապէս այսօրուան աշխարհը Օրէնքի ուսուցիչներուն եւ փարիսեցիներուն նման կ'արգիլէ խօսելու Քրիստոսի մասին կամ Քրիստոսի անունով: Այս հասկացողութեամբ, Առակաց գիրքը կու զայ ինք եւս շեշքը դնելու մեր զաւակներուն դասփիարակութեան վրայ, որպէսզի նախ իրենք չշեղին, երկրորդ, որպէսզի մենք իբրեւ ծնողներ հանգիստ ընենք ու զուարձանանք: Քանի քանի անգամներ իբրեւ ծնողներ կը նեղուինք երբ լսենք մեր զաւակներուն սխալ ճամբու մէջ ըլլալը, անոնց կորսուած կամ կորուսպի ճամբուն մէջ ըլլալը: Պօղոս Առաքեալ յսպակօրէն կը յիշեցնէր իր աշակերփին Տիմոթեոսին ըսելով. «Մանուկ հասակէդ գիրես Ասպուծոյ շունչով գրուած գիրքերը: Գիրես որմէ սորվեցար, անուր պահէ այն աւանդը որ քեզի փոխանցուեցաւ»: Այս բոլորը ցոյց կու դան դասփիարակութեան անհրաժեշտութիւնը, սակայն, ոչ սովորական դասփիարակութեան մասին է խօսքը, այլ՝ Ասպուծոյ խօսքի դասփիարակութեան, ասպուածային իմասպութեան: Իրաքանաչիր քրիստոնեայ հաւաքացեալ ծնողներու պարփականութիւնն է իրենց զաւակները դասփիարակելու որպէս քաղաքացիներ երկնքի արքայութեան: Այնպէս ինչպէս Ելից գիրքին մէջ քանից Ասպուած յիշեցուց Խրայէլի ժողովուիդ զաւակներուն իրենց փոխանցուած պարուիրանները փոխանցելու յաջորդ սերունդին, անով ոչ միայն գեղեակ ըլլալու պարուիրաններուն, այլ՝ պարուասպուին Ասպուծոյ ժողովուրդը դառնապու: Մենք յածախ այնպէս կը կարծենք, որ հարցը պարուիրանները զոյ սորվիլն է, կամ մեր կարողութեան չափով զանոնք գործադրելը, սակայն իհմնականին մէջ անոնց դերը մեզ դասփիարակել է, ինչպէս պիտի ըստ Պօղոս Առաքեալ. «Օրէնքը մեր ինամակալ դասփիարակը եղաւ մեզ Քրիստոսի թերելու եւ հաւաքրով արդարանապու» Գաղփ 3:24: Երկրորդ, կապենք այս համարը նախորդ համարին, ինչպէս պիտի շարժնան ամբարիշպները, անպայման պիտի շարժնան, որովհետեւ իոն ուր դասփիարակութիւն չկայ, իոն ուր Ասպուծոյ երկիւղը չկայ, իոն ամբարշպութիւն կայ: Միւս կողմէ, արդարները պիտի փեսնեն ամբարիշպներուն իյնալը, այն արդարները, որոնք Ասպուծոյ խօսքով դասփիարակուած եւ Ասպուծոյ երկիւղով ապրողներն են: «Եփաքքրքական է, որ զաւակը դասփիարակելու նպարակը, որ եթէ նոյնիսկ իրեն համար, իր քարիքին համար չընես, գէթ զոնէ քեզի համար, որպէսզի դուն հանգստանաս ու զուարձանան:

18րդ համարը յսպակ կը ներկայացնէ բաելով. «Առանց մարգարեւութեան՝ ժողովուրդը կը խոփորի»: Ինչպէս մարգարեւութեան սերփողութեան ժամանակ անդրադարձանք, որ մարգարէ կամ մարգարեւութիւն կը նշանակէ Ասպուծոյ պարզամարերը, խօսնակը, Ասպուծոյ յայգնութիւնները փոխանցողը: Ուրեմն, որքան անհրաժեշտ ու կարեւոր է մարգարէին ու մարգարեւութեան ներկայութիւնը ժողովուրդի կեանքին մէջ, այլապէ՝ Առակաց գիրքը կը սեր: այդ ժողովուրդը կը խոփորի, այսինքն՝ մոլորի, ուղղութիւնը կորսնցնէ: Անոր համար ալ, երբ Ասպուած դարբեր դարբեր առիթներով լուս կը մնար, այսինքն՝ ժողովուրդի կեանքին մէջ մարգարէ չէր ելլեր, ժողովուրդը մոլորուած վիճակի մարգնուած, որպէս Ասպուծոյ կողմէ լրուած ըլլալ: Ի միջի այլոց, Ասպուծոյ պարիժներն մէկն ալ այդ է, երբ Ասպուած լուս կը մնայ, կամ երես կը դարձնէ: Այսօր ալ նոյն վիճակին մէջ կը գրնուինք, եւ հարց կու դանք, այսօր կա՞ն մարգարէներ կամ մարգարեւութիւններ: Այս կան, յածախ նաև ոչ թէ միայն կան, այլ նաև դրուած է որ այդպիսին ըլլալ, բայց կը դերանանք այդ պարփականութեան մէջ: Օրինակ, Յիսուս Քրիստոսի առաքելութեան ու պաշտօնին մէջ մենք կը փեսնենք, Թագաւորական, Քահանայապերական եւ

Մարգարեական պաշտօնները, այս պաշտօնները յանձնեց Իր եկեղեցին, որեմն՝ Եկեղեցին ինք պարբականութիւնը ունի երկրի վրայ դառնալու այն մարգարէն որուն պարբականութիւնն է փոխանցելու Ասքուծոյ պարզամները, ի պահանջել յարկին ազդարարելու, այնպէս ինչպէս անցեալին մարգարէն կազդարարէր, զզուշացնելով գալիք պարուհասներէն: Ահա թէ ինչու Առակաց գիրքը հոս եւս կը յիշեցնէ, որ առանց մարգարելութեան, ժողովուրդը կը խոփորի, այլապէս եթէ Ասքուծոյ Օրէնքը պահէ ու մանաւանդ՝ այդ Օրէնքին հնազանդի ու հետեւի երշանիկ կը լլայ:

19րդ համարը կու զայ ցոյց տալու, թէ այն ծառան որ կը հասկնայ, բայց պարբական չի տար, ականջ չի տար ըսուածին, այդպիսի ծառան խօսքով չի խրափուիր, չի դասպիարակուիր, այլ՝ նախապէս ալ ըսած էր, որ ոչ լուիցէ բանի, այլ՝ լուիցէ բանի: Այլապէս կան ծառաներ, որոնք ոչ միայն կը լսեն, այլ նաև կը գործադրեն, օրինակ Յովսէի գեղեցիկ, Դանիէլ, որոնք ծառաներ էին, բայց իրենց գերերուն մօպ պարուի արժանացան: Որովհեքի անոնք ունին Ասքուծոյ երկիւղն ու իմաստութիւնը:

20րդ համարը Սողոմոն իմաստուն կը ներկայացնէ այն անձը որ յանդուզն է, իր խօսքերը անմիջապէս արդայայրող առանց մրգածելու: Այդպիսի պարագային, յիմարին աւելի յոյս կայ փոխուելու քան այդպիսին: Այսպես, կարծէք թիս մը թեթև ներկայացուած ըլլար: Երբ կը կարդանք գրաբար լաբարեակը այնպէս յիշուած է յանդուզն բառը: Ըլլայ Պորոս Առաքեալ, իր Տիմոթեոսին եւ Տիգոսի գրած նամակներուն մէջ, ըլլայ Պեփրոս Առաքեալ իր երկրորդ ընդհանրական նամակին մէջ կանոնադաշտնան յանդուզն նկարագիր ունեցողին, որ այդպիսիներ չեն կրնար ժառանգել երկնքի արքայութիւնը: Ընդհանրապէս այս բառին հետ ընկերացող բառը գորոզ, հնքնահաւան բառերն են: Այլ խօսքով հպարփ: Ուրեմն, այսպիսի պարագային յիմարը աւելի յոյս ունի փոխուելու քան յանդուզն մարդը:

Որքան զզուշուեամբ պէտք է կարդալ, ու մանաւանդ համեմարդական ընել հագուածներու միջեւ: Ահա օրինակներէն մէկն է 21րդ համարը: Որ երկու երես կամ երկու տարբերակ կարելի է փեսնել անոր մէջ: Երբ այս թարգմանութիւնը կը կարդանք, ապա այնպէտ նշուածը կ'ըսէ. «Եթէ մէկը իր ծառան փողայութենէն փափկութեամբ մեծցնէ, այսինքն՝ դասպիարակէ, ինամէ, աւարդին անիկա իր փողան կ'ըլլայ», այսինքն հարազար զաւկի պէս կ'ըլլայ: Ասիկա կախում ունի անձէն: Եթէ այդ ծառան իրօք այդպիսին է, որ կանոնադաշտնայ իր փիրոց հոգածութեան: Այլապէս կան ծառաներ, որոնք կօգպագործեն ատիթը եւ կը չարաշահեն: Անոր համար ալ, երբ գրաբար լաբարեակը կը կարդանք, ապա այնպէտ կ'ըսուի. «Եւ յեպոյ մորմորեսցի յանձն իր», այսինքն՝ կը բազմապի, այսինքն՝ արդիւնքը հակառակը կրնայ ըլլալ: Երբ մորմորեսցի բառը կը համեմարտենք Զարարիա 9:5:

22րդ համարը կը ներկայացնէ արդիւնքը բարկացող մարդուն: Քանի չունի ներքին խաղաղութիւնը, ինքնաբերաբար ներքին պոտեկումը պիփի դուրս բայ, եւ ուրիշ բան պիփի ընէ, եթէ ոչ կրի: Ուրեմն, ամրող հարցը կը կայանայ անձին մէջ, եթէ խաղաղ եմ, իմ շուրջս ալ խաղաղութիւն պիփի սփառեմ, իսկ եթէ ոչ՝ հակառակը՝ կրի: 23րդ համարը մէկ այլ տարբերակն է Յակոբոս եւ Պեփրոս Առաքեալներուն խօսքին. «Ասքուծ հակառակ է ամբարդաւաններուն, մինչ խոնարհներուն շնորհք կու բայ» 4:6, 5:5:

24րդ համարը հետաքրքրական արդայայաբութիւն է, «Գողին ընկեր եղողը, իր անձը կ'ափէ»: Կը նշանակէ, իր անձին փրկութեան մասին մրգածողը չէ: Կը նշանակէ իմաստութիւնը ապող է: Կը նշանակէ, իր ազահութեան համար, նոյնիսկ իր հոգին վնասելու պարբարաք է: Միւս կողմէ, ան նաև կ'երդնու որ ճշմարդկութիւնը ըսէ, բայց ըսէ, իսկ ըսէլով, նախ իր անհաւարամութիւնը ցոյց տուած կ'ըլլայ Ասքուծոյ նկարմամբ, երկրորդ, երդում ընելով եւ ճշմարդկութիւնը ըսէլով անէծք բերած կ'ըլլայ իր գիխուն:

25րդ համարը կը ներկայացնէ, թէ ինչպէս մարդոցմ վահնալու վիճակը զինք որոգայթի մէջ կը ծգէ: Կը նշանակէ, յաձախ մենք հաշի կ'ընենք, թէ մարդիկ ինչ կ'ըսեն մեր մասին, զզուշ ըլլանք բաներէ, որոնք պէտք է ըսել, ըսէլու որպէսզի մեզի համար վնաս ըլլայ, բայց յաջորդ նախաղատութիւնը կու զայ եւ կը յիշեցնէ, որ Տիրոց ապահնողը ամուր ապաստանարան կ'ունենայ: Նախ ըսելու պարագան, երբ կ'ուգենք բան մը ըսել, նախ Ասքուծոյ իմաստութիւնը խոնդենք, որպէսզի մեր ըսէլիքը ճիշդ ծեսով ըլլայ: Երկրորդ ճիշդ ժամանակին ըլլայ: Միւս կողմէ, մարդոցմ վախի հասկացողութեան օրինակներէն՝ Պեփրոս Առաքեալի պարագան, Պոնտանցի Պիղապոսի պարագան: Փոխարէնք, Ասքուծոյ ապահնելու, Անոր հովանին բակ ապաստան գրնելու ու պաշտպանութիւն: Ու մանաւանդ, ամրողական հաւաքրով ու վարդական կազմութեամբ, եթէ Ասքուծ մեր կողքին է, ով կրնայ մեզի հակառակ ըլլալ: Ուրեմն Ասքուծոյ հնազանդելու քան մարդոց: 26րդ համարը շարունակութիւն եւ կամ մրգի ամրողացումը կարելի է աւնել, երբ այս անզամ իշխանին օգնութիւնն է որ կը փնտունք, փոխանակ յիշելու, որ մարդուս իրաւունքը, անոր փրկութիւնը Տիրոշմէն կու զայ: Այսօր ալ մեր փրկութիւնը, մեր օգնութիւնը ուրկէ կը սպասենք ու կ'ակնկալենք: Սաղմոսերգուն գեղեցիկ կը բացաբրէ ըսէլով. «Աքերս դեպի լեռները կը բարձրանցնեմ, ուրկէ իմ օգնութիւնս պիփի զայ, իմ օգնութիւնս Տիրոշմէն է որ պիփի զայ, որ արարիչն է երկինքին ու երկրին» Սաղմոս 120:

27րդ համարը յստակ բացաբրութիւն է որ կու բայ արդարներուն եւ անարդարներուն միջեւ եղած կացութեան: «Անօրէն մարդը արդարներուն համար զզուելի է, իսկ արդար մարդը անօրէններուն համար զզուելի է»: Երբեք ալ իրար չեն հադուրթեք: Որովհեքի արդարին ներկայութիւնը անօրէնին մեղաւորութեան բացայայբուն է, իսկ անարդարին գործերը, ոչ թէ անձը, այլ անոր անօրէնութիւնը զզուելի է արդարին, այնպէս ինչպէս թիշկին համար հիւանդը պիրելի է, բայց ան հիւանդութիւնը կ'ափէ, եւ կ'ուգէ որ բուժեանդին: Այսօր ալ մենք ինչպիսի դերակարարութեան մէջ ենք, մեղքը ափելու, բայց մեղաւորը սիրելու եւ մեղաւորին փրկութեան համար աղօթք բարձրացնելու: